

### ՉՈՐՍ ՀՍՍԱԿԲ ՄՍՐԴԿՈՒԹԵԱՆ

#### Մասնկոչքիւն

Տղան վայելչագեղ շնորհալից ու սիրուն կ'ըլլայ թէ որ գէշ դաստիարակութիւն մը շարժմունքները չբռնազբօսէ, այլ պարզ բնութիւնը ազատաբար բանայ անդամները և ինքը բանեցնէ զանոնք փափուկ հասակին յարմար հրահանգաց, որ շարժմունք ու ամէն տեսակ փոփոխութիւն կը սիրէ: Անդամները՝ սքանչելի կամ թէ ըսել ամենաբնական համեմատութիւն մ'ունին. դեռ վարժած չեն կոտորտուկ կենալու, դեռ պընդացած չեն օդով, և նորօրինակ դըքեր չեն կրնար առնուլ ըստ պարագայից. բռնի աշխատութիւններով դեռ եղծած, տգեղացած ու այլափոխեալ չեն. ձեռքը դեռ ծանր գործիքներ գործածած չէ. կռնակը ծռած չէ դեռ արօրի կամ գործանոցի վրայ. մազերը կը տատանին ըստ բերման հողմոյն և բնութեան, և դեռ տժգունեալ չեն անճահ կերպերով և ոչ արհեստով այրած և կամ ուրիշ ծիծաղական ոճով բռնազբօսեալ են. դեռ և ոչ մորթը արևուն սաստկութենէն սկսած է կամ ցրտէն ճախրուած. դեռ գլխէն մորթի անցած չէ, և իբրև առջևը բացուած ծաղկազարդ ճամբայ մը կը տեսնէ կեանքը: Գլուխը գալիք վտանգաց և թշուառութեանց ամենևին նախատես չէ. ոչ ճակատը կնճռած և ոչ ալ երեսին ազնուականութիւնը կորսուած է ցաւովք՝ այլ յայտնի կ'երևայ վրան թէ բնութեան նոր ծնած թագաւորն է. բնաւ ոչ կասկած մը իր քայլերը ծանրացուցած կամ խափանած է, կամ աչքը խռոված և կամ նայեցուածքը սնկուած և չարագուշակ ըրած է: Միտքը ազատ ըլլալով նախապաշարմունքներէ և հոգերէ՝ միայն ըզմայլեցուցիչ գաղափարներ ու սիրուն մտածութիւններ կ'ունենայ, և թէ որ ալ քանի մը թեթև ցաւեր վրան գան ու չփոթեն այն գեղեցիկ օրերը որ իրեն

համար հիւսեալ են, անոնք ամէնն ալ իրմէ դուրս են, և ամենևին յիշատակներն ալ չմտար ու մէկէն 'ի մէկ ինչպէս որ կու գան անանկ ալ կը ցրուին: Ինչ պակաս է ուրեմն մանկութեան վրայ որ ստուգապէս շնորհալից, զուարթ, գեղեցիկ, զմայլեցուցիչ ու ազնուական պատկեր մը չհամարինք զինքը:

#### Պատուակոչքիւն

Արդ հիմա առջևնիս կ'ելլէ կրակուբոց պատանեկութիւնը. այն հասակը՝ յորում թէ բարոյական և թէ բնական բնութիւնն կը բացուին և իրենց ուժը կը սփռեն, յորում միտքն այնպէս կ'ընդարձակուի որ շատ սաստիկ ազդեցութիւններ կրնար ունենալ եթէ մտադրութիւնը պակաս չըլլար. վասն զի մըտադրութիւնը այն միակ կատարելութիւնն է որ մեր գաղափարները կը բռնէ կը կեցնէ, զգացմունքնիս կը հաստատէ և անոնց տպաւորութիւնը իրաւցնէ կ'ամրացնէ: Ան ատեն կը սկըսին կիրքերը սաստիկ իշխելու. այն ատեն որ և իցէ նիւթ մը դիւրաւ կը տիրէ հողոյն, և բան մը չկայ որ տղայութեան ժամանակի պէս տկար կերպով ազդեն. ամենայն ինչ զինքը սաստիկ կը գրգռէ. պատանին մտաց թռիչով ու կրիք կ'ապրի, և երանի իրեն երբ կըքերը դէպ 'ի ան ճամբան կ'առաջնորդեն զինքը ուսկից պէտք է որ երթայ. երանի երբ առաջնորդը անխոհեմութեան ձեռքովը չջանայ անոր վառուած սրտին կրակը մարելու որ անկարելի է, այլ ամփոփելու նայի և բորբոքէ զինքը գերագոյն առաքինութեանց, և սր և իցէ աղէկութեան սիրով, որուն տղայ մը կրնայ հասնիլ:

Պատանին ըմբոսելով այնպիսի հասակ մը յորում ոչ զք կարօտութիւն կ'ունենայ անձին դէմ ինքը զինքը պաշտպանելու ու վախնալու ինքն իրմէ, և հետևաբար բան մը ընդդիմութիւն մը ունեցած չէ, օր օրուան վրայ նոր ուժ և զօրութիւն ստանալով կ'ենթադրէ որ հետզհետէ պիտի աւելնան, իրեն ոյժը

ամենեւին արգելքի մը հետ չափած չըլլալով՝ կը կարծէ որ չկրնար բան մը այնմ հաւասարիլ, այլ ընդհակառակն միտքը կը դնէ թէ ամենայն ինչ պիտի պարզուի առջևը. վայրագ է ու աննուաճելի, և կ'ուզէ վրայէն թօթվել այն լուծը, որուն տակ մնացեր էր մանկութեան տկարութեանը պատճառաւ, և այսպէս պատանին ազատութեան և անկախութեան պատկեր է: Կը փախչի այն ամէն բանէն որ կը նմանի կերպով մը առջի ընկճուած ատենին, կամ այն ժամանակին որ իր գերութիւնը կը կոչուի. չսիրեր նեղ ու անձուկ բնակարաններ, ուր որ մարմինն ու հոգին ալ կը սղմուին. կ'ախորժի դաշտի մը մէջ գտնուիլ յորում ազատաբար իրեն ուժը բանեցնէ վազելով քաջասրտութեամբ ձիեր սանձէ ու ճարտարութեամբ կառավարէ, և յանդուզն աներկիւղութեամբ կ'ուզէ նաև վայրենի գազաններու յաղթել ու սպաննել զանոնք. հոն ուրախութենէն կը ցատրբտէ գետնին վրայ, ուր որ ալ ան ատեն ինչպէս որ կ'ուզէ կրնայ քայլել. կը շարժէ ուժով անդամները, և կը փորձէ ծանր բեռներ տեղէ տեղ փոխադրել. մեծ բան մը ըրած կը կարծէ երբ ուժով ժայռի կտոր մը կը տապալէ, ծառ մը կը խլէ, կամ երբ վազելով իր շուները կ'անցնի: Երեսնալ շնորհացուազնուականութեան պատկեր մը չէ ինչպէս տղայութեանը ժամանակ՝ այլ վայրագութեան: Մարմնոյն վրայ ալ որ ամէն կողմանէ հաստատուած է ջիղերն աւելի պնդացած են, և իրենց երագ ու ուժով շարժմունքը մարմնոյն առաւելութիւնը կ'երևցընեն. մազերն ալ արևով սկսած ըլլալով՝ որուն տարութիւնը բանի տեղ չսեպեր, առջինէն շատ երկայն ու թանձր են. կրակոտ աչուրներն ալ քաջութեամբ կը փախիրլին, թևերուն վրայ ալ արգէն սաստիկ տպաւորուած է անօդուտ և ըստ կամն աշխատութեանց կնիքը. քալուածքը ամուր է, գլուխը բարձր, խօսելու ձայնը իշխող. Հերակէսի որդւոյն կը նմանի և կարծես թէ անոր լախար՝ գործածելու ու հրէշներու յաղ-

թելու որոշուած է: Կատաղի է, տղու մը պէս ստէպ կը գրգռուի, միշտ տաստիկ կ'ալէկոծի, կ'այլայլի նոր բան մը տեսնելուն պէս, ամէն վայրկեան տեղը կը փոխէ. անդադարնոր մտածութեանց ետևէ կ'ըլլայ ու նոր իղձեր կ'ունենայ, ամէն արգելքի կը յաղթէ. անհամբեր է որ և իցէ բանի քիչ մը ուշանալուն. վերջապէս, ո՞վ է որ դէմ կրնայ դնել անոր արագաքայլ ու թափառական ընթացքին: Միայն զգացման ձայնը ուժունի զինքը բռնելու. բնութիւնը՝ ի խորս սրտին քան ուրիշ որ և իցէ շրջակայ բաներէն բարձրաձայն կը խօսի՝ կը ճանչցընէ և սիրելի ու մեծարելի ընել կուտայ անոր ձայնը որ պատճառ եղեր է իր կենացը, և անոր որ խնամեր է իր տղայութիւնը: Վարդէ շղթայով կապուած առիւծ մ'է, և չմտածեր ամենեւին որ իր անուշ կապանքը կուտէ: Երջանիկ է պատանին երբ հօրը գուժը իրեն քաջասրտութեանը միակ սանձերըլլայ, երբոր վտանգաւոր կրքերը որ խիստ սաստիկ են այս մտորութեանց ենթակայ հասակին մէջ չտիրեն հոգւոյն ու խարէութեանց սնտոի յոյսերու և տանջանաց մէջ չձգեն զինքը. երբոր մանաւանդ ամէն կրքերէ աւելի սարսափելին չտիրէ վրան, որ կը սկըսի զինքը հրապուրել որ և իցէ բանի գեղեցիկ երեսը միայն ցուցնելով և բովանդակ բնութիւնը աւելի սիրուն և գեղեցիկ կ'երևցնէ խարուած երիտասարդի մը որուն աչքերը գոցուած են. կը քալեցնէ զինքը անանկ մէկ ճամբէ մը որ արտաքուստ ծաղկազարգ կ'երևայ. երևակայական զօրութեամբ այն մահառիթ սապարէզին ծայրը կը ցուցընէ երջանկութեան տաճարին դռները իբրև իրեն համար բացուած. և կը հրաւիրէ զինքը թշուառ կրիցը առարկայ եղողին քով:

Այրական հասակ

Մարդու մարմնոյ և մտաց ամէն ուժը վայելու ժամանակն է . աղմկայոյզ կրից անընդհատ զինովութիւնը ալ այն չափ ուժով չկրնար տիրել որ միտքն ալ խաւարեցնէ : Շողն ապտուածային լուսայիր կը բորբոքէ զինքը . բանականութիւնը տաքցած ըլլալով խռովայոյզ պատանեկութեան երևակայութեան բոցովը ամէն իրաւունքը կը վայելէ և ամենայն ինչ իր կարողութեանն առջև կը խոնարհեցնէ : Հոգին ան ատեն կենդանացնելով զմարմինը որ կատարեալ փիճակի մէջ է և ամենայն գործարանները հաւասարապէս բացուած են և միանգամայն ուժ և ճկունութիւն ունին և ունեցած այլ և այլ շարժմանցը կ'օգնեն , ամենաբարձր ու խորին խորհրդոյ մէջ կը մտնէ , մեծամեծ ճշմարտութիւններ կ'ըմբռնէ , գծուարին աշխատութեանց ձեռք կը զարնէ ու կը կատարէ կը լմնցնէ : Ան ատեն մարդ վանութեան և զօրութեան ճշմարիտ պատկերը՝ ուղղաբերձ և վեհ գլուխը՝ ուժեղ և պնդակազմ մարմնոյն վրայ բռնած՝ կը քալէ , կը խօսի և կը գործէ իբրև տէր բնութեան , և կը հրամայէ և կը ծառայեցնէ զայն իր ազնուական մտածութեանցը :

Պատանեկութեան յիմարական կրքերը իր հոգին չեն կեղեքեր , սակայն ինքն ալ ահեղ կրից ձեռք մատնուած է , որոնք թէպէտ սաստիկ չեն՝ այլ շատ աւելի արմատական են : Փառասիրութիւնը բազմակերպ պսակներ առջևը կը շողացնէ , փշոտ ճամբաներու մէջ կը մխէ , առջևը զրած փառաւոր նպատակին հասցնելու համար , խաբէական և ցնորական նպատակ մը՝ որ գրեթէ միշտ կը փախչի իրեն զիմայններուն առջևէն , և վերջապէս աներևոյթ կ'ըլլայ աչքերնէն երբոր մօտ կ'ըլլան հասնելու : Այս անգութ ամբարտաւանութեան և սնուտի փառաց ձայնին մոտիկ կ'ընէ . եղևկան խորհուրդներ կը մտածէ . շղթաներ կը պատրաստէ իր դրացիներուն

դէմ , որոնց յանցանքը միայն իրեն մտակայ ըլլալնին է . զէնքի կը վազէ . մահացու երկաթը կը սրէ և բոցը ձեռքը կ'երթայ անիրաւ և բարբարոսական պատերազմաց մէջ կը մտնայ , արեամբ թաթաւեալ դափնիներ ժողվելու համար : Նոր կործանուած քաղքի մը աւերակներուն վրայ նստած դժբաղդաբար մոլեգին կրիցը զոհ եղողներուն մէջ , վայրագ ու անգութ աշուրներով հեռուէն դաշտաց ու արտօրէից աւերմունքը կը դիտէ , և ամէն շարժմունքը նշան են մահուան և աւերմունքի : Անյազ ոսկւոյ և ընդունայն հարստութեան սիրով ինչպիսի վտանգներ կ'արհամարհէ իր անբանական ազահութիւնը գոհ ընելու համար . գազանային կատաղութեամբ նոր աշխարհք մը բոլորովին կ'ուռոգէ խեղճ մտքէ դուրս սոսկալի տանջանքներով , ընդարձակ անապատ մը կը դարձնէ . կը վազէ որ հին աշխարհքին մէկ մեծ մասին մէջ ալ իրեն քստմնելի եղեռնը ցանէ , կ'ընկճէ ընդ լծով խեղճ բնակիչները և շղթայակապ ապականած նոր աշխարհքին մէջ կը բերէ , զայն որ անզգամ վայրագութեամբը արեամբ ողողելով կը կարծէր թէ ոսկի պիտի բուսցնէ :

Բայց նաև փառքը և շատ անգամ առաքինութիւնը նորանոր ճամբաներու մէջ կը հրաւիրեն զինքը որոնք գահավէժներով լի են , բայց անոնց ծայրը չէ թէ խաբէական ցնորք մ'է՝ այլ սրբազան նմանութիւն հասարակաց օգտի : Ան ատեն արդարադատ , բարի և վեհանձն թագաւոր ըլլալով խաղաղութիւն և երջանկութիւն կը պարգևէ աշխարհքի , և օրերը ըրած բարերարութիւններովը կը հաշուէ : Տեղ մը նորհաց բաշխիչ մխիթարական կրօնից և կամ սրբազան օրինաց սեպհականութեան և հասարակաց ասպնջութեան , և իրմով մխիթարեալ և պաշտպանեալ քաղաքացեաց բարձրաձայն գովասանութիւնքը իր առաքինութեանցը քաղցր հատուցմունքն են : Ուրիշ տեղ մը պատճառ կ'ըլլայ երկրագործութեան , փաճառականութեան և օգտակար արուեստ

տից և կը հրամայէ բեղնաւորել և բազմամարդացնել անմշակ երկիր մը . բարեգործութեամբքը , աշխատութեամբն ու ճարտարութեամբը ետ մնացած ազգերը կը միացնէ , խնամքով կը հարբատացնէ զանոնք և զինուորական ուժով ու հանճարով և զիւրացնական առաքինութեամբք կը պաշտպանէ . սքանչելի արուեստներ գտնելով հազար ու մէկ տեսակ զուարճութիւն կը պատճառէ նմանեացը խաղաղ բնակութեանը մէջ . կը ժողվէ զիրենք , կ'անուշընէ բնաւորութիւննին , ու խստութիւննին կը մեղմացնէ , սիրուն առաքինութիւններ կը բորբոքէ սրտերնուն մէջ , աշխոյժ ու անմեղ զուարճութիւններով վշտերնին կը հանդարտեցնէ , մտքերնին կը ձգէ իրենց հին զիւցազուկը , հոչակաւոր զօրավարներն և մեծամեծ անձինքը , կը յիշեցնէ իրենց ըրած երևելի գործերը և վեհ խորհուրդնին : վերջապէս խաղաղ առանձնութեան մէջ քաշուած , ինքիրեն քննելով զբնութիւնը , և գողցես իր մահկանացու մարմինը թողլով , և մտածութեան ու հանճարոյն թևերովը գէպ 'ի վեր թռչելով' կը գտնէ և կը յայտնէ իր նմանեացը գաղտնի և ամենաօգտակար ճշմարտութիւններ :

ԻՆԵՐՆԱԿԻՆ

Թէպէտ մարդս կատարեալ հասակին մէջ բոլոր իր էութիւնը կը վայելէ և կարողութիւնքը իրենց վերջի աստիճանն հասած են , բայց մէկէն կը սկսի նուազիլ . օր օրուան վրայ կատարելութիւնները կը տկարանան , մարմնոյն ուժը կը նուազի և կը մտնէ 'ի ծերութիւն : Այս հասակը արժանի է մեր ամենայն մեծարանայր և թատրերգութեան ամենէն սիրելի ու սրտաշարժ մասն պէտք է որ սեպուի : Պէտք է որ ծեր մը խաղետղին վրայ ելած ժամանակ ըստ ամենայնի խոհական և լուսաւոր փորձ ունենայ , երբեմն նաև դեռ գօրաւոր ըլլայ մարմնով և ճերմակ մաղերուն տակ վեհափառ ճակատ մը

զուրս ցայտէ . իբրև հինաւորց կաղնի մը որ դեռ ուժով իր մեծատարած ճիւղերը բռնած է , այնպէս ներկայանայ 'ի տեսարանի . ամենաբաղդը , գլծած ու կարեկից երևայ , քաշած նեղութիւններովը մարդկային տկարութեանց և իր նմանեացը գլուխը գալիք բիւրաւոր վրտանգներու փորձ ըլլալովը արգահատող սիրտ մը ստացած ըլլայ . ցաւի , ուներէ . միշտ բնութեան ձայնը լսէ :

Ի՞նչ սիրով ու մեծարանօք պէտք է նայիլ այս տկար ու գողտր մանկութեան պատկերին վրայ , յորում ամփոփեալ է նաև այրական հասակին ամենայն վսեմութիւնն ու պայծառութիւնը աւելի քաղցր սրտաշարժ ու սրբազան կերպով մը : Այլորին ամէն ըսածը ի՞նչպէս մըտադրութեան արժանի կ'ըլլայ երբոր միշտ անուշահամ խօսքեր բղխեն շրթունքներէն զորովագութ խանդաղանօք : Իբրև մխիթարիչ Աստուծոյ պէս է ծերը որդւոցը մէջ և կենդանի պատկեր պաշտելոյն Աստուծոյ , օրհնելովն ու խրատներովը օգնելով , և քաջալերութեամբք և եռանդուն կարեկցութեամբք հաստատուն բռնելով զիրենք , մանաւանդ երբոր սիրով և երախտագիտութեամբք իր կարօտութեանը ամենայն մատամբ կ'օգնէ . և կայ սիրտ մը որ կտոր կտոր չըլլայ երբ մեծարելի և վեհափառ ծերունի մը կը ստիպուի նուազեալ գլուխը խոնարհեցնելու ընդ լծով թշուառութեան կամ դժբաղդութեան :

ԼՍՄԷԲԷՏ

Բանաստեղծականն երաժշտութիւն